

Հեռաւոր Արեւելքի մէջ Հռոմայ պատիւր զերականդնելու համար կը նար Օգոստոսի՝ երբ նա միապես եղաւ Ըստ դիսողութեան 8. Մոմունի, նա ջանաց Անոսնիսի ձեռնարկած զործերը մացրել։ Օգոստոս զուշակուր մարդ էր, Արտաշէս թ.ին թողուց ինքնազլուխ կառավարել՝ թոյլ տալով որ «Արցայից արցայ» կոչուի, գոնսաւալով պարզ ձեւականապէս ճանչնալու Հռոմայ զերին իշխանութիւնը, եւ միանգամայն Արտաշէսի մահէն ետքը իր եղայլը և յաջորդ Տիգրան Գ. (կամ թ. 20-6 ա. Ն. Ք.) բարձրացնել հայկական գահի վրայ, յանձնուած էր Տիգրիսի Կոզիփոսի՝ Օգոստոսի խորթ որդուոն (ապագայ իշխանին), Տիգրիսու Կոզիփոս բոլոր ժողովրդեան առջեւ արքայական թազը Տիգրանի գլուխը անցուց, — ի մէջ այլոց Հռոմ զաստիարակութիւն առած էր — որով կերպով մը հաստատութիւն էր այս Հայաստանի աւատականութեան առ Հռոմ։ Այս զործը առիթ եղաւ զրամ կոխելու Օգոստոսի պատիւրով՝ ծնրազրութեամբ Հայաստանի «Հայաստան զաշնակից» զերտառութեամբ։

Հռոմէական բանաստեղծները վիրագիլոս, Արտափոս, Ովիզիոս, ամէն կերպով աշխատած են փառարանելու այս գէպը։ Այսպէս օրինակի համար Ովիզիոս կը զրէր «Արդ Հայը ինազաղութիւն կը պատաժիս։ Վիրագիլիոս Ենէսասի վահանին վըրայ նկորել կու տայ Արարաւը յաղթուած իրեւ խորհրդապատկեր Հայաստանի. «Եւ Արարաւը չի հանդուրժեր կամուրճներ։ Անսն բոլորն յայտնի չափազանցիւթիւններ էին Հռոմայ զերիշխանութիւնը Հայաստանի վրայ այս դարեցը անուանական էր։ «Վիրիշխանութիւնը Հռոմայ Հայաստանի վրայ, կը բայ Մոմաէն, հակամէա չափազանցելու հռոմայեցւոց յաջողութիւնները, ունայնամտութիւնն էր։ Այս էր բոլոր արդիւնքը որուն հասած էր Հռոմ երկդարեան պատերազմներու միջցաւ։

(Շարումակելի) Թրգմ. Հ. Յ. Վ. Մարտիրոս

-
1. Nunc petit Armenius pacem... Trist. II.
 2. Et pontem indignatus Araxes... Aen. VIII.
728.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱՊ ԴՐԱԳԵՐՈՒ ՍՈՒԱՍՊԵԼԸ (๑)

Մեր մօս հազիւ տասնեակ մը տարիւներէ ի վեր Հայկական զանազան ճարտարարուեսաներով զրազող ուսումնասիւրութիւններ լոյս կը տեսնեն։ Մեր կոզմէն թէ բան ըստած է բանի որ մեր մասնագէնաները կարելի է համբել մէջ ձեռքերնոււ հինգ մատներուն վրայ իսկ Մազաղաթշինութեան, թղթաշինութեան, կազմարարութեան, մելան և ներկ պատրաստելու, ոսկերչութեան, մետաղազործութեան, հիւսուածեղիններու թէ արհեստական և թէ արուեստական մասերուն մասին, դաստիարակութիւններ կամ դաստիարակութիւններ կամ գէշ՝ պահուած, որ կրնայ ցոյց տալ աշխարհն Հայը իրը բրուտ-ապակեզործ,

հրասող կամ ուկերիչ, գեղարուեստագէտ։ Մեր մատենագրութիւնն ալ ունի՛ կարծես թէ ակամայ՝ խոստովանութիւններ, հայ արտադրութեանց համար վկայող, իրը անոնց համաշխարհային փառքին մէկ կծծի արձագանզր։

Վերջերս է միայն որ Հայկական գորգերու մասին կարծիքներ կը յայտնուին, Մարթին՝ նշանաւոր Անգլիացի գեղարուեստագէտը՝ եկաւ Հայկական գորգերու փոշէպատ անցաւալը պրատել, զմայլած անոնց ինքնասիպ գեղեցկութիւնն, Անկէ վերջ ուրիշներ թեր ու դէմ եկան ձայն բարձրացնելու Հայկական գորգերու մասին։ Հայոց մէջ պատերազմէն վերջ միայն ներկայացնեցաւ ինդիրը Տիրար Արմենակ Յազզգի կողմէն։ Հայկական գորգերը ունեցան իրենց պաշտամանները նաեւ իրենց հակառակորդները, որոնց աւելի կամ նուազ բուռն կերպով յարձակեցան կամ պաշտպանեցին Հայկական Գորգերու խկութիւնը։ Զարմանալի գուցէ իսկ ցաւալի է զիտնալ որ զարերով Հայերը եղած են զորգի վաճառականները աշխարհի վրայ ամէն տեղ և սակայն ոչ անցհային և ոչ ալ ներկային մէջ այդ երանելի պասակարգը տող մը, խօսք մը, վկայութիւն մը ձգած է զորգի պատմութեան կամ անոր Հայկական բաժնին մասին։ Ենթադրենց որ մոռաւոր զարգացումը չէր ներեր, բայց սա երանելիները կընային զոնէ նման աշխատանքներու հրատարակութեամբ կամ թարգանութեամբ ստարել։

Անոնց, զորգի Հայ վաճառականները, մասնաւորաբար մաս մը ի նիւ Եորբ՝ կը նմանին տզրուկներու որոնց օգտուիլ միայն զիտցած են Հայ զորգի մշակոյթին առանց անոր երախտագիտական պատիկ ծառայութիւն մ'իսկ մատուցանելու Յուսամ նոր օրերուն և նոր սերունդներուն հետ այդ պայմաններն ալ փոխուին։

Վերջերս ձեռք անցուցի Աներիկացի Արեւելեան իրերու գեղարուեստագէտ Մը. Արթուր Աբհամ Բորի մէկ գորգիւնը Հայկական վիշտ Գորգերու Առասպեկտ իրացգորդ՝ հրատարակուած Գերման Jahr-

buch der asiatischen Kunst 1925 տարւոյ թիւն մէջ էջ 147էն մինչեւ էջ 158 գրուած անգլիերէն։ Գրութիւնն բուռն ըննադատութիւն մըն է վլշատ գորգերուն հայկական ըլլալուն վարկածին դէմ Ասոր պատասխանը նոյնպէս անգլիերէն, և իստ մանրամասն եմ գրած եմ որ պիտի հրատարակուի Եւրոպական օտարակեզու հանգէսի մը մէջ, իս հոս այժմ Բազմաէկպի էջերուն մէջ միայն Քննադատութեան թարգմանութիւնն է որ կու տամ Հայկական գորգերու մասին իմ մէկ երկրու ու բազմապատկեր ուսումնամակրութիւնն զբրկած մը Պը. Ա. Չոպաննեանին, որուն վերջին նամակին համաձայն բլիշեները պատրաստուելէ վերջ Անահիտի Բ. շրջանի թիւ Բ. կամ Գ. Ի. մէջ պիտի հրատարակուի։

Մը. Բորի ըննադատութեան նման ըննադատութիւններ օգտակար են պարզագէս Հայկական գորգերու համբաւը օտար գեղարուեստական շրջանակներու մէջ տարածելու համար, ասիկա առթած է ու Կ'առթէ հետօնը ըրբութիւն, որմէ չի վայելը որ Հայերս անմաս և անջատ մնանց։ Օտարներու մօտ Հայկական գորգերու մասին աւելի ծանօթութիւն կայ քան ինչ որ մեր կարողագոյն ազգային գեղարուեստագէտներուն մօտ, և ասիկա պատուարեր չէ։

Ահա թարգմանութիւնը.

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՇՏՈՒ ԳՈՐԳԵՐՈՒ ԱՐԱՍՊԵԼԸ*

«Վիշտնայի մէջ երեսունեւէինգ տարի առաջ Թէչողոր կրաֆթի՝ պատկանող նախնական զծազրութեամբ զորգի մը երեւումը յայտնեց կնճռու խնդիր մը զիտնականներուն համար, նախ զգուցի երեւակայական կարծիքնը, Ասոնց ըստ երեւոյթի վերջնականապէս հանդարտեցան Տրւ. Ֆ.

* The Mythe of the Armenian Dragon Carpets by Arthur Upham Pope 1925 Jahrbuch der asiatischen Kunst.

1. Kaiser Friedrich Museum.

Բ. Մարթինի գորգերու մասին յայտնի գրքով՝ անոր աշխատու և վաստակեցոցիչ պատճառաբանութեամբ, թէ այս տեսակ գորգերը հիւսուած են Հայաստանի մէջ։ Գորգերէն հնացոյնը ԺԴ դարուն չափ կանուք։ Տր. Մարթինի գիրքը, հաւածորէն իր նիւթերու հարստութեան պատճառաւ վայելած ընդունելութեան համար, երբեց չենթարկուեցաւ իրապէս հետախուզիչ անարկի մը որեւէ մէկէն, և այս գորգերուն հայկական ըլլալուն իր տեսութիւնը, զնէն սպազութեանց մէջ, ամէն տեղ ընդունեւցաւ Երկվեցեակ մը գորզներ, որոնց կարգին էին զրեթէ ամէն անոնք որոնց հրապարակին վրայ ծանօթ էին՝ որդեզրեցին Մարթինի տեսութիւնը ցիչ ինչ որպակութեամբ թէեն Տր.

Մարթինի սկզբէն իսկ առարկեց կանուխ ժամանակաւորման մասին և ուղիղ կերպով ասոնց հիւսուելու ժամանակը ԺԴ և ԺԻ դարերուն նշանակեց։

Հայկական տեսականին անցնադատուած ստացումէն տասնեւկինց տարի վերջ միայն, տպագրութեան միջացաւ, լրջորէն ասպարէզ կարդացուեցաւ, Պր. Հէնրիի Շագոպահի ընդհանուր զիրքին վրայ ուժեղ յարձակում մ'ընելով ոչ միայն տպալից ոմանց Մարթինի պատճառաբանութիւններէն, այլ և առաջ բերաւ լաւ պատճառներ այս գորգերը կովկան տեղաւորելու համար։ Անոր ընդադառութիւնը սակայն, ըստ երեւոյթին առանց արդիւնքի մնաց. Կարգ մը հրատարակութիւններ առանց Շագոպի պատճառաբանութեանց ականջ կախելու կրկնեցին Հայկական հանգամանը։ Որ, համար կասիթոն Միթէոն⁴ իր վերջին հիւսնալի, լուզրի Մահմետական

Գեղարուեստի ցանկին (catalogue) յառաջարանին մէջ կը խօսի իրը թէ ընդունեած իրականութիւն ըլլար. Պալլարտի հաւաքածոյին՝ այժմ Մեթրոփոլիթան Միւզէն մէջ, Պրէց Մորիսի Ցուցակը կը յայտարարէ «այս նկատողութիւնը (թէ մէկ գորգ մը Հայկական յիշատակագրութիւն ունի և թէ աշխատութիւնը ցոյց կու տայ գիղական կամ վաշկատուն նկարագիր) կարելի կ'ընէ այժմ ընդհանրապէս ընդունեած վարկածը, թէ վիշտ գորգերու տունը Հայաստան է»։ Եւ Պալլարտին կտրներու արտատպութիւնները դրոշմւած են Հայկական առանց որպումի։ Մր. Գէնսարից, որ նախապէս սպազուանած էր Հայկական վարկածը՝ իր վերջն հրատարակութեան մէջ՝ յայտնելէ վերջ թէ Հայկական հանգամանըը ամրողապէս չէ փաստուած, կ'ըսէ Հայկական որակումը առաւելազոյն կէտն է որու կրնանը հաւնիլ։ արտատպութեանց իրը անոնց կը կարգնանց Հայկական կամ հիւսիս-արևմտեան Պարկաստանի։

Բայց հակառակ Մարթինի տեսականին այս լայն և յամառ ընդունելութիւնը, պատճառաբանութեանց կանոնաւոր և խստապահանջ ընդունելու ցոյց կու տայ որ զրեթէ ամրող զութեամբ պառանց կութեան է։ Ամրող ապացոյցները, ենթադրապէս հաւաքական, մինչեւ հիմակ յաջացուած ասոնց են։

1. Թէ վաղ ժամանակներուն Հայաստանի մէջ գորգեր շինուած էին կ'ապացուցուի անով որ յիշատակութիւնները ցոյց կու տան թէ այս ինչ Հայ թագաւորները ԺԴ զարուն գորզը իրը մասնավճար պետական արքեկան հարկին համար կը գործածէին։

5. Joseph Breck and Frances Morris. The James F. Ballard Collection of Oriental Rugs, N. Y. 1928 p. XXII.

6. A. F. Kendrick and C. Tattersall, Hand woven carpets Oriental and European, London 1922. p. 15.

7. Kendrick and Tattersall, Fine Carpets in the Victoria and Albert Museum, London 1924 Introduction.

1. F. R. Martin, A History of Oriental Carpets Before 1800 London 1908.

2. Meistenwerke Muhammedanischer Kunst, Leipzig 1912 vol. I. Die teppich S. IV.

3. Heinrich Jacoby, Eine Sammlung orientalischer Teppiche Berlin 1922. Վայուագործք հրատակուած էր Կամբուս արտադրութիւն։

4. Gaston Migeon, L'Orient Musulman, Paris 1924 tom II.

2. Մարքոյ Բոլոյ կը յայտարարէ թէ
ԺՓ գործուն աշխարհի ամէնանուբը գոր-
գերը կը հիւսուէին Հայաստան (Մարթին):

3. Այս տեսակ զորդ մը գտնուած է
Հայկական յիշատակազրութեամբ և թը-
ւականով, մասնաւրապէս հաւասար թէ
գորզը շինուած է Հայէ մը. (Մարթին,
Գէնարիք, Պրէց-Մորիս են):

4. Այս գորգերուն մէջ կարելի է գտնել
մանէշակազոյն մը որ յատուկ է Հայաս-
տանի և որ շինուած է Գիրմիզ միջատէն
(Որդան Կարմիր) որ նոյնպէս յատուկ է
Հայաստանի (Մարթին):

5. Ենք գորգերուն և մանրավաճառներ՝
անանուն կերպով կը յայտնեն թէ այս
գորգերը հաւաքրուած են Հայաստան և
կտորները գտնուած են Հայկական եկեղե-
ցիներու մէջ (Մարթին):

6. Որովհետեւ այս տեսակի գորգերը
վազ ժամանակներուն գտան իրենց ճամ-
րան դէպի ի Երոպա (ԺԻ և ԺԻ գարերուն),
անոնց պէտք է եկած ըլլան դիւրաւ ձեռք
անցուելիք շրջաններէ ինչպէս Հայաստան
(Գէնարիք):

7. Գիրական կամ վաշկատուն նկա-
րագիրը այս աշխատութեանց Հայաստանը
կը յատկանչեն (Պրէց-Մորիս):

Քննել այս կէտերը իրենց կարգին:

1. Ուշնէ կարելի է եղակացնել այս
գորգերու ծագման մասին այն փաստէն
թէ Հայ թագաւոր մը գորգերը գործածած
է իրը մասնավճար հարկի: Գորգերը դա-
տերու բնթացքին նկատուած են իրը հա-
սարակ փոխանակիլիք արեւմտեան Ասիայ
մէջ, զրեթէ ամէն տեղ ընդունուած զրամի
համազօր, և հայերը կրնային ըստ բաւա-
կանի ձեռք անցնել վաշկատուն ցեղերէն
որոնց յարաբերութեան մէջ էին և որոնց-
մէ ումանց կերպով մը հարկատու էին
արօտատեղիներու կամ ճամրու առանձնա-
շնորհումներու համար: Թէ այս վաշկա-
տուն ցեղերը գորդ կը հիւսէին և թէ գոր-
գերը գործածուած են իրը հարկ կամ իրը
հաշտարար նուէրը՝ ցոյց կը տրուի Գա-
րամանիոյ իշխող Ալի պէյի նուիրատը-
ւութեան օրինակէն, որ 1377¹ Յուլիսին

Մուրատ Ա.ին նուէր տուաւ տասնեւութ
զորգեր շինուած հուրուզներէ կամ վաշ-
կատուններէ: Հարկատուութեան պատճա-
ռարանութիւնը ցոյց չի տար որեւէ ապա-
ցոյց թէ վիշապ զորգերը կամ թէ որեւէ
ուրիշ տեսակ գորգեր երրեց շինուած են
Հայաստան:

2. Մարքոյ Բոլոյի յայտարարութիւնը
չի տար որ և է աշակեցութիւն վարկա-
ծիս: Մարթին մէջ բերելով անկէ կ'ըսէ:
«Թուրքմէնիոյ նահանգին մէջ կը հիւսն
աշխարհի մէջ ամենանուրը և զեղեցկա-
զոյն գորգերը»², Մարթին յետոյ կ'աւել-
ցնէ: «Այս յայտարարութիւնը պէտք է
Փոլլը Ասիայ արեւելիան մասին համար
ըլլայ, Սվակա, Ծիարաւէրիրի և Վանի մի-
շնէ լինային շրջանը ուր ան կը ճամրոր-
դէր ԺԻ գարուն վերջութեան»: Հոս գործա-
ծուած «ցկեր եւն բացարձակօրէն երեւա-
կայական է և յատկապէս հակառակ նոյն
ինքն Մարքոյ Բոլոյի ըստին: Աննան
ծանրութիւն տրուած է Մարքոյ Բոլոյի
այս ենթազրեալ յայտարարութեան վրայ
որ Կարմէ յառաջ բերել հատուածը ամ-
բողջութեամբ:

«Թուրքմէնիոյ մէջ երեք դասակարգի
ժողովուրդ կայ: Նախ Հոն կան Թօւրք-
մէնները, ասոնք Մահմէտը պաշտոններ
են, կոչտ ժողովուրդ մը իրենց յատուկ
անհեթեթ լիզուով մը: Կը բնակին լիս-
ներու և հովիտներու վրայ ուր կրնան
լաւ արօտատեղի գտնել, որովհետեւ իրենց
գործն է խաշնարածութիւն: Միւս երկու
դասակարգներն են Հայերը և Յոյները,
որոնց կը բնակին՝ նախորդներուն խառ-
նուած՝ գիւղերու և ցաղացներու մէջ, և
կը զբաղին վաճառականութեամբ և ար-
հեստներով: Ոյնոնց կը հիւսն աշխարհի
ամէնանուրը և լաւագոյն գորգերը, նաև
բազմաթիւ ուրիշ նիւթեր, իրենց զիստ-
որ ցաղացներն են Գոնիա, Սվակ և կե-

1. A. Karabacek. Die Persische Nadelmalerei Susauchrid P. 102. տաօթութիւն 85. յառաջ բեր-
ւուած նաև Jacoby, op. cit. 8. 1.

2. Martin. op. cit. P. 105.

սարիս»¹, Մարգոյ Բոլոյ պարզապէս ըսած
 է թէ Յոյները և Հայերը որ կը բնակին
 կեղրոնակն Փոքր Ասոյ մէջ՝ կը հիւսեն
 շաս նուրբ գորգեր թէ Հայերը և Յոյ-
 ները երկուցն ալ պատրաստակամութեամբ
 ծառայեցին իրը արհեստաւոր գոհացնելով
 ճաշակնին և կատարելով հրամաները տի-
 րապետող զասակարգին, շատոնց է ի վեր
 արդէն հասարակ է, ճշմարիտ Մարգոյ
 Բոլոյի օրերուն, և ճշմարիտ բազմաթիւ
 վայրերու մէջ այժմ իսկ, թէ Մարգոյ
 Բոլոյ իր այս վկայութեան մէջ բոն Հա-
 յաստանը չ'իմացնե՞՝ կ'ապացուցի ա-
 նոր Փոքր Ասոյ լաւ ծանօթ ցաղաքնե-
 րուն անուանումին իսկ, բաց ասոն իր
 յաջորդ գիւռուն Մեծ Հայաստանի մասին
 ըրած ծանօթութեամբ ըստ որում ան կը
 տեղաւորէ զայն հիւսիսին սահմանաւոր՝
 Վրաստանով, և հարաւէն Մուսուլով, և
 որուն զիւսաւոր ցաղաքն է Ալրէնկա: Ա-
 սիկա ուղղակի կը համապատասխանէ ներ-
 կայ Ժամանակներու Հայաստանին հետ:
 Այս տեղերուն զիւսաւոր արտաղործիւնը
 ըստ Մարգոյ Բոլոյի Պուրերամին է, որուն
 աշխարհի վրայ լաւագոյնը շինուած է այդ
 ժամանակ ի Ալրէնկա: Տարակոյս կայ
 այս Պուրերամիներուն ինչ ըլլալուն մասին:
 Բայց ամէն պարագայի տակ գորգերու
 հետ առընչութիւն չունի, և քանի որ Մար-
 գոյ կը յիշէ զորգերը իրը զոնէ, այս
 յապատմէն նշանակիլ պազարոյց է որ ան
 չզտաւ զանոնց հիւսուած Հայաստանի մէջ,
 Փոխանակ Հայկական վարկեր պաշտ-
 պանելու Մարգոյ Բոլոյի այս վկայութիւնը
 կը ջրէ զայն:

Յ. Ճ՛լշտ է թէ այս ընդհանուր յատ-
 կանիշներով գորգ մը որ առաջարկուած
 էր Սատութ Գէնախնկթունի Թանգարանին,
 քսան տարի առաջ կը պարունակէր յի-
 շատակազրութիւն մը հայերէն որ կը կար-
 գացուի սապէս: «Ես Գոհար, մեղաւոր և
 տկար հոգւով իմ ձեռքերովս իսկ հիւսեցի
 զայս: Ով որ կարզայ թող ազօթէ իմ
 հոգւոյս համար: Թուին 1129», (Հայ
 տումար՝ Քիշտոսի 1676)²: Այս յիշա-
 տակարանը բնականարար ցոյց կու տայ

թէ այս մասնաւոր զորգը հիւսուած էր
 Հայէ մը, բայց չ'ապացուցաներ թէ գոր-
 գերու այս ամրող զասակարգը Հայկա-
 կան գծագրութեան և արհեստի արդինց
 է: Հայերը դասերով սփռուած են Մ'եր-
 ամաւոր Արեւելքի ամէն կողմը, անոնց կա-
 րող արհեստաւորներ են, յարմարող և շուտ
 սորվող, և ուր որ ալ գանուած են տեղ-
 ոյն տարրիր արհեստներուն և ճարտար-
 արուեստներուն վրայ աշխատած են, հե-
 տեւելով տեղոյն բնիկ արուեստի գործ-
 նականութեան և գծագրութեանց, Ասկկա
 այնքան նշարիտ է ի թաւրիզ, կեսարիա
 և կ. Պոլս մեր օրերուն, որքան որ Մար-
 գոյ Բոլոյի օրերուն ի Գոնիա, ինչպէս
 որ բազմաթիւ Հայկական յիշատակարու-
 թիւններ ամէն տեսակ աշխատութեանց
 վրայ, Մուսուլի անազապղինձէն մինչեւ
 Քէօթահիայի ապակեզործութիւնները ցոյց
 կու տան: Թէ Հայերէն յիշատակարան-
 ներ կընան երեւալ գորգերու վրայ սրոնը
 իրապէս Հայկական չեն, կը ցուցուի անով
 որ գտնուած է Հայկական յիշատակարա-
 նով գորգ մը շինուած Գուլպա, արեւելեան
 կողկասի շրջանին մէջ, որ կը պատկանի
 Խոպէր Հէյր Սմիթի՛ Սան Ֆրանչիս-
 կոցի՛ նաեւ Մարթինէն արտասպուած
 Գարուկական գորգի կասրի մը վրայ³:

Բաւական հասարակ երեւայի է գանել
 զորգեր որոնց իրենց հիւսուած երկրին
 լեզունք տարրեր լեզուով յիշատակարան
 ունին: Տը. Վալաս Սմիթ ի Սան Ֆրան-
 չիկոյ՝ տէրն է ինքնատիպ Տաղտան գոր-
 գի մը որ Ծուսերէն յիշատակարան ունի: Երգսի հաւաքածոյին մէջ կար իրը Դա-
 մասկոս կոշուած աղօթելու գորգ մը (այժմ
 Ռւաշինկթնին զորգ Հէուփի՛ Մայըրզի հա-
 տարածոյին մէջ) երրայեցերէն արձանա-
 գրութեամբ⁴, և Բարտոյի հաւաքածոյին

1. Sir Henry Yule. Book of Marco Polo. London 1874 Vol. I. P. 45 F.

2. Թարգմանութեաւ ըստ Գևորիչի և Թաթերում
 ունենական Հայկական գորգ Հէուփի՛ Մայըրզի հա-
 տարածոյին մէջ:

3. Martin, op. cit. Fig. 209.

4. John Kimberly Mumford. The yerkes Collection of Oriental Carpets N. 1. 1910. Plate 11.

մէջ ի Բարիզ կայ Գուլա աղօթելու զորդ մը նոյնպէս իրայնցին յիշատակարաւ նով: Օրինակները զիբութեամբ կարելի է րազմապատկել:

Հայերէն յիշատակութեամբ Գոհարի զորգին կարեւորութիւնը միծապէս կը նըւազի եթէ նկատի առևնեց որ զիբէտ անոր նման ուրիշ զոր մ'ալ կը գտնուի Դայզըր Թթէտէրից թանգարանին մէջ, որ իր կարգին ըստ երեւոյթին Հայկական յիշատակագործին ունի: Այս առփիւ երկու զորգերը այնքան իրարու նման են որ իրենց ծագման երկրին նյոյնութեան մասին իշխողի չէ կարելի յարուցանել: Բայց Գայզըր Թթէտէրիցի գորգին յիշատակարանին լուծումը ամէն փորձ ապարդիմ կ'ընէ, իր գորգը այնքան անկատար են որ նրանակութիւն չունին: Հաւանարար քանի որ զորգը լաւ զծուած է և զորութիւնը պարզապէս իրը ծանօթացնող յիշատակարան, և ոչ թէ իրը զարդ զետեղուած է, փորձն է մէկու մը որ անծանօթ է լեզուին որ կը փորձէր զործածել: Հաւանական չէ որ Հայ հիւսող մը Հայաստանի մէջ աշխատող, հայ տիրոջ մը համար, շրջապատուած զրագէտ հայ աշխատաւորներէ կրնար այսքան վրիպիլ քանի մը զիբերու տարրական պահանջներուն մէջ: Աւելի հաւանական է որ ոչ-ճայ հիւսող մը կը փորձէր կեղծել Հայկական զիբերը աշխի յիշողութեամբ միայն առանց հասկընալու կամ օգնականներու օժանդակութեան: Մանաւանդ զիբերուն զծակերպը, ինծողումը, ուղղանկիւնութիւնը և բեկուածութիւնը գոնէ մակերեւութեային նմանութիւն մը ունին կովկասեան զորգերու շատ մը յիշատակագործեանց:

Աւելի կարեւոր յիշատակարան մը որ ալ աւելի կ'ամուլցնէ Գոհարի արձանագրութեան կարծեցաւ եղական կարեւորութիւնը, կ'երեւայ Վիշապ զորգի մը վըրայ ձորմ Հէութի Մայրզը հաւաքածույն պատկանող: Կը կարդացուի «Մուհարամի Մուրը ամսոյն մէջ թուին 1101 (1652 Քրիստոսի) Հիւսէին Պէկ, Մառայ (Աստուծոյ)»:

Ահաւասիկ արձանագրութիւնը թրցական ծագմամբ Մ'ահմետական հիւսողի մը, ցեղ մը որ զանազան զործեր չըրա բազմաթիւ տարրեր տէրերու համար, բայց որ աշխատաց իրեն համար և հիւսեց իրեն զորգերը: Այս յիշատակարանը աւելի նըշանակալից է որովհետեւ կը համաձայնի շատ որոշ աւանդութեանց, մինչեւ վերջերս յամաորէն յիշուող կովկասի մէջ, թէ Վիշապ զորգերը հիւսուած են մանր ծեղէ մը Թթրակած ծագմամբ որ ԺՇ դարուն Կասպից ծովու հիւսիսային շրջանէն եկաւ կովկաս, փախչելով թիմուրի ճշնշումէն և իրեն հետ բերելով Ջինական ծագմաւեր որոնց աւելի վաղ ժամանակներուն Մ'իշին Ասիոյ Ներկայացուած էին Մոնկոլներու կողմէն: Գոհարի հիւսած զորգին մենց ըիշ կամ ոչինչ կրնանց հետեւցնել, բայց Հիւսէին Պէկի հիւսած զորգը կու տայ մեզի մեր առաջին վաւերական թելը, նուրբ բայց իրական, այս զորգերու ծագման մասին:

4. Գուլով ներկերու մասին եղած պատճառաբանութեանց, Մարթին Կ'ըսէ թէ ինք զտած է 1201էն Հայկական ձեռագիր մը «զծուած և ներկուած գոյնի նոյն շերաբերով որոնց կը հանդիպինց այս զորգերուն մէջ, նա մանաւանդ այնքան յատկանշական մանիշակագոյն զիրմիզ զոյնը որ ուրիշ շրջաններու անծանօթ է, և որ լեռնային Հայաստանի յատուկ է: Այս զիրմիզը շատ հին ժամանակներէն ի վեր յատկանշական էր այս շրջաններուն համար»: Եթէ Տր. Մարթին Կ'ակնարկէ այն մասնաւոր մանիշակագոյն երանգին որ կը զտնուի Վիշապ զորգերուն մէջ (շատ մութ կանիւագոյն կտորներուն մէջ և ա-

1. Ես պարտական եմ Բրոֆ. William Popper-ի Գալիֆրիոյ համաւարանէն՝ այս ընթեցման համար:

2. Ես պարտական եմ Բրոֆ. Cenof Filippoff Ներքեցն՝ այս աւանդութեան մասին ծանօթութեան համար, որ ինցիդենտը է կովկասի մէջ 25 տարի առաջ:

3. Martin, op. cit. P. 118.

4. Martin, op. cit. P. 115.

ւելի բաց յետնագոյններուն մէջ՝ քանձաւ-
նօթ է ուրիշ շրջաններուն մէջ՝ կը սիսալի
որովհետեւ զոյնը որ կը պակսի վլիշապ
գորգերէն ումանց մէջ, օրինակ կը ափի
գորգին մէջ, շատ հասարակ է կողկաս-
եան տարրեր գորգերուն մէջ, մասնաւորա-
րար Գաղաքներուն և տեսակ մը նուրը
Տաղիսաններուն (որ գործի մէջ իր Գա-
պիսթան ծանօթ է) ինչպէս նաեւ տա-
փակ անխաւ հիսուսած համախիններու,
որոնցմէ մէկուն մէջ (Տէմոլի պատկանող
ի Բարիդ) յատակի ամրող զոյնը է իս-
կական մանիշակագոյն՝ որ կը գոնուի
հնագոյն վլիշապ կտորներուն մէջ, Փոյնը
կ'երեւայ նաեւ, բայց աւելի հազուադէպ-
օրէն, Երիվան գորգերուն մէջ, աւելի յա-
ճախ Խարապաղի գորգերուն նոյն իսկ
Քրդական շրջանի գորգերուն մէջ, երեւ-
նալ որ իրը ակներեւ Նկարագիր այսպէս
կոչուած պարակէզ գորգերու վրայ ։ Աւելի
հազուադէպօրէն կը ներկայանայ վաշկա-
ռուն գորգերուն ունաց վրայ, որոնց հրա-
պարակ բերուած են արեւմտեան կզեր-
բէն Վոյքը Ասիոյ ի Մելէզ և ի Պերկամոյ
ինչպէս նաեւ երկրին արեւելսն շրջա-
նին մէջ արտադրուած սակաւաթիւ վաշ-
կառունի գորգերու վրայ ։ Վերջիններու
մեծագոյն մասին մէջ մանիշակագոյնը կը
գունաթափի շատ արագ կերպով և զրիթէ
ամրոշութեամբ, բայց ըստ երեւոյթի ան-
այլայլ կը մնայ Պերկամոյի և Մելէզի լա-
ւագոյն կտորներուն մէջ ։ Այսպէս կոչուած
Պերկամոյ գորգերը մօտիք յարաբերու-
թին ունին կովկասեան շրջաններուն հետո
Բայց այս գորգերուն գոյներու և ներկե-
րու ինչդիրը ձեռնահասօրէն և մանրամաս-
նարար ըննուած է ձագոսիթ, և Մար-
թինի առարկութիւնները այնքան վերջա-
ռուն

կան կերպով ջրուած են որ ալ հու հարկ
չկայ յառաջ բերել պատճառաբանութիւն-
ները, Փաստերը կը ստիպեն զալ սա եզ-
րակացութեան թէ մանիշակագոյնը՝ զբա-
նուած շատ մը վլիշապ գորգերուն մէջ՝ ա-
պացոյց չէ որ և է հայկական հեղինակու-
թեան, այլ ցոյց կու տայ ուրիշ շրջան
մը, կովկասինը:

5. Հինգերորդ պատճառաբանութիւնն
էր թէ Տր. Մարթին յաջողեր է վաճա-
ռողներու և ներածողներու միջնեւ երկար
պրապումներէ վերջ, ճշգել որ բոլոր իրեն-
դրոյ առարկայ գորգերը կու զան ամէնչն
անթափանցելի շրջաններէն որ այժմ ծա-
նօթ է իրը Հայաստան՝, և անոնց գրտ-
նուած են հոն հեկեցիններու և հին ըն-
տանեաց մօտ Հաւանարար հաւասարօրէնն
յամառ ուրիշ պրապում մը կ. Պոլսոյ,
Բարիդի, Լոնտոնի և նիւ Երոբի շատ մը
վաճառողներու և ներածողներու միջնեւ,
մասնաւորուած անոնց որոնց անձնապէս
եղած են այդ շրջաններուն մէջ և որոնք
իրապէս ձեռոց կրցած են անցնել վլիշապ
տեսակի գորգէն՝ զրիթէ միհամուռ կը
յայտնեն հակառակ տեսակէն մը ։ Միան
վաճառականներէն մին ունէր ուզգալի
տեղեկութիւն Հայաստանէն հկած վլիշապ
գորգի մը մասին, մինչ միւսները վստահ
էին թէ այս տեսակի գորգերը պէտք է
արտադրուած Ըլլանի կովկասի մէջ աել
մը, հաւանարար Գուպայի շրջակայթը⁸։
Այս հարցապնդումները ուշադրութեամբ
եղած են, նախապէս ուշադիր Ըլլալով
չէզորացնել պատճառաբաններուն կանխա-
մածուած Ըլլալը, Վաճառողներու և նե-
րածողներու փաստը, կարճ կերպով, ոչ
մէկ միջոցաւ կօժանդակէ Հայկական
վարկածին, այլ վերջնական կերպով ցոյց

1. Jacoby op. cit. P. 40.

2. Martin op. cit. P. 116.

3. Վաճառականաց կորգին, որոնց Հարցուցինք, և
Բարիդը՝ Խնճանեան եղբարք, և Ա. Բարոսոյ, Ի. Պէ-
տրան, Լ. Ռուստ, Ս. Քէնջ Բառեմբան, Մր. Քէլը Ալբ-
րան և Բնէկ. Ս. Ֆիքրերոյ, Խիւ-Եորդ, Խնճանեան կ'ըս-
որ Վլիշապ զորք մը զած է ի վան, նաև ի Թիֆիդ,
և շատեր Պատու կամ Գուպա. Մր. Բարոսոյ Մերձաւո-

Առնելքի մէջ բուլոր զամները ձեռց անցուցած է ի
Թիֆիդը. Մր. Գուբբէիցան Թիֆիդը ձեռց բերած է եր-
կու հաւա. մէկ հաւ Թիֆիդը և էսու երկվեցեակէ մը ու-
սելի ի Պարու. Մին անգենէթիւնց նմանօրինակ էին.
Պէտք է յիշեն որ Թիֆիդը շատ առենքնորդ գործ
վաճառական էնակ է. այս ընդհանուր շրջանին մէջ
զոտց հու լաւէ կովկասեան զորք ծարուած է
տան թէ ի Պարու.

կու տայ կովկասը իրը տեղ ուր այս գորգերը հիւսուած են, լիստարակոյս վիշապ զորգերը քանուած են Հայկական եկեղեցիներու և Հայ ընտանեաց մօս, որով հիւտեւ աւելի անոնց հասարակ նիւթերուն որոնցմէ անոնք շինուած էին, և անոնց կոշտ բանուածքին համար որ թոյլ պիտի տար արտագ աշխատանք իրենց հիւսուած ժամանակներուն, անտարակոյս. ածանացոյն զորգերն էին այս շրջանին մէջ ձեռք անցուելից, կէս մը որ պէտք չէ որ անտեսուէր ժամանակին Հայերէն: (իր թէ Հայերը միայն ի վիճակի էին զնելու աժան և որով կոշտ զորգեր..... թ. Բ.) Հիւսիս արեւմտեան Պարսկաստանի կեզրոնազարդ զորգերը, հաւանարար հիւսուած խարապաղի շրջանին մէջ, պէտք է որ շատ աւելի սուզ եղած ըլլան: Բայց եթէ նոյն իսկ բանի մը վիշապ զորգերը Հայաստան մուծ են, փաստը ոչինչ պիտի ցոյց տայ անոնց տեսակին ծագման մասին: Գորգերը ճամբորդելու մեծ յարմարութիւն ունին. Կովկասեան զորգերը զըտնուած են Երուսաղմի եկեղեցիներուն մէջ և մննեց որ և է հետեւութիւն շենք կրնար հասնել ապացուցանելով տեղը ուր զորգերը ձեր անցուած են, գոնէ մինչեւ համեմատարար մհացոյն թիւսկ մը գտնըւինին այդ շրջանին մէջ:

6. «Պատճառարանութիւն մը նպաստաւոր այս վերապրման (Հայաստանի) այս տեսակներուն հոտալիոյ մէջ զոյութիւնն է»: Իը զիէ Մը. Գէնտրից²: «Հայկական շրջանը նպաստաւոր կերպով հաստատուած էր անցուցարձի համար, Սե ծովը մտաւ ունենալով»: Դարձեալ պատճառարանութիւն մը ունինց Հայկական վարկածին օժանդակելու համար, բայց փաստագիրը իր թէ նոյնցան գիւղացիներ և վաշկատուներ կ'ապրին կովկասի մէջ որպան որ Հայաստան մասնաւորեալ միայն մէկ շրջան մը, դժուար է տեսնել և որեւէ հաւաստաման ներքիւ փաստել թէ ինչո՞ւ ասիկա միայն Հայաստանը պիտի նկատուի:

Մէկ խօսքով, մինչեւ այժմ յառաջ թերուած բոլոր պատճառարանութիւնները որոնց իր թէ կ'ապացուցանն վիշապ զորգերուն Հայաստան հիւսուած ըլլալը, մաններու կամ մղոններու խնդիր մը չէ, այլ կենսական խնդիր է թէ Հայկական կեղորները որպէս Եղբւանէն, կարսէն, վանէն, Պիթիլսէն և ոյոյն իսկ իրզորուէն զէպ ի Սե ծով անցնիլ կամ ճամբորդել շատ զժուարին խնդիր մըն է, որ է որ, ընդհակառակն Փոքր Ասիոյ ծովկերեայ շրջաններէն զատ Եւրոպացի վաճառականաց համար կովկասէն աւելի դիւրամատչելի տեղ չկայ: Անցուղարձը Պագուէն, Էլիզարէթոպոլի և Թիֆլիսի գրայօք զէպ ի Յօթի կամ Պաթում միշտ եղած է զիւրին, և թէ այդ ճամբարն վաղ ժամանակներուն Եւրոպա զորգ ներածելու համար զործածուած է՝ ցոյց կը տրուի անով որ ԺԵ գարու Եւրոպական Նկարներուն մէջ յաճախ կ'երեւան զորգեր կրկին շարքերով կարթուած բազմանկիւններուն և ուրիշ տեսակներ որոնց զեռ հասարակ են այսօր իսկ Էլիզարէթոպոլի և Խէնտէնի շրջակայը:

7. Ըստ Պալարտեան հաւաքածոյի ցուցակագրութեան, զրուած Մէթրոփոլիթան թանգարանին Մը. Պրէքի և Օրիորդ Մօրիսի կողմէն⁴, զիւղական կամ վաչկատունային Նկարագիրը այս զորգերուն կ'օժանդակէ հայկական տեսականին: Բնականարար այս պատճառարանութիւնն եր տրուած տառձին թալու համար, բայց նկատելով փաստը թէ նոյնցան գիւղացիներ և վաշկատուներ կ'ապրին կովկասի մէջ որպան որ Հայաստան մասնաւորեալ միայն մէկ շրջան մը, դժուար է տեսնել և որեւէ հաւաստաման ներքիւ փաստել թէ ինչո՞ւ ասիկա միայն Հայաստանը պիտի նկատուի:

Մէկ խօսքով, մինչեւ այժմ յառաջ թերուած բոլոր պատճառարանութիւնները որոնց իր թէ կ'ապացուցանն վիշապ զորգերուն Հայաստան հիւսուած ըլլալը,

1. Զորգերը ըստ Երեւայթի հապուագիպօբէն կը հասնի 100 հանդայց ինձնելի մը մէջ նորբերեան: Դոյն իսկ կրաֆֆիի զորգը հազի 90 կապ ունի. մինչ այս կրաֆֆին մհձագոյն մասը 85 կապէն պակաս է. ումանց մինչեւ իսկ 76 կապ:

2. Kendrick and Tattersall. op. cit. P. 15.

3. Օրինակի համար Van Eyck'ի Կանեանակարին Jan Arnol Fini և իր կնոջ, Արայիի Նկարացաւէին մէջ կ'ընտան:

4. Jos. Breck & Frances Moria, op. cit. p. XXII.

ընտոթեան վրայ կը դառնան անարծէց,
և նոյն իսկ անոնցմէ ուստինց կը նկրտին
ապացուցանել հակառակը ճիշտ այն կար-
ծիքներուն որոնց իրը թէ պիտի օժան-
դակէին:

Սակայն Վիշապ գորգերուն Հայկական
ծագմամբ ըլլալուն ի նպաստ էական պատ-
ճառարանութիւն մը մինչեւ հրմակ հրա-
տարակուած ըլլալէն զատ, կան լու
պատճառներ խորհելու համար որ այս
տեսակ գորգեր հոն չեն հրատաւած: Նախ
և առաջ չկայ որ և է յիշտասկութիւն,
նոյն իսկ կը պակսի տեղական աւան-
դութիւն մը թէ Հայաստանի մէջ գորգա-
շինութիւն որ և է չափով զարգացած էր:
Երբոր Հայկական այս տեսակէտը առաջին
անգամ ներկայացուցաւ ոչ մէկը աւելի
Պահոյալի զարմացում ունեցաւ քան թէ
Հայերը իրենց իսկ, որոնցմէ շատերը,
ձնած և մեծցած Հայաստանի զանազան
մասերուն մէջ, խոստվանեցան թէ իրենց
ընաւ չեն իմացած Հայկական զրգգերու
մասին: Աւելին կայ, եթէ այս Վիշապ
գորգերը իրապէս հայկական են ինչո՞ւ
չեն կրնար զսնել անոնց զծագրածեւ-
րէն կամ զոնէ կապակցութիւն մը ուրիշ
տարրեր զարգային զեղարուեսաներու մէջ
որոնց զիտենց թէ Հայկական են: Ոչինչ
կայ ճարտարապետական զարգերուն մէջ
ոչ աւ Հայկական տարրեր հրատաւածեցին-
ներուն կամ նկարներուն մէջ որ ցոյց տայ
որ և է ուղիղ յարաբերութիւն Վիշապ
գորգերու նկարազրական զծագրութեանց
ենու, և եթէ որ և է մէկը զսնեած է ման-
րակարներ, զրցերու ծաղկութեր որոնց
կը կրն նմանօրինակ զարգային ոնքը
պէտք է որ հրատարակուին: Թէ կամաց,
բազմաշխատ և զժուած զեղարուեսա մը՝
ինչպէս է Գորգաշինութիւնը, կրնար զար-
գանաւալ Հայաստանի մէջ, առանց ցոյց տա-
լու կապակցութիւն մամանակակից միա-
շեալ զեղարուեսաներուն, զժուար է հա-
ւասուա:

Բայց ինդիրը միայն Վիշապ գորգերուն
Հայկական ըլլալուն ժխտական ցննաղա-
ռութեամբ և հերթանակ նարեկանաց

կայ, զոնէ մէկ հատ ըռուն Հայկական գորգ
մը որ կը պահէ հաւատարմարար Հայկա-
կան արուեստը, և բացորոշ կերպով ար-
տադրութիւնն է Հայկական գեղեցկագի-
տութեան աւանդութեանց աւելի ցան որ
է է ուրիշ բան որ այս երկրէն զորս
եկած ըլլայ: Ասիկա գորգ մըն է որ կը
պատկանի Պերլինի Հէք Վիշնէլ Հոյցմա-
նի: Այս գորզը (Զ մէթր երկայն և 1.55
մէթր լայն) ձեռագրդի կամ Գիլիմի բա-
նուածքի շատ մօս հիսուսածք մը ունի և
բուն նոյն տիսակ բուրց: Երշագիծը արա-
պէս է և յիշտասկաբառնել աշխատուած է
շատ նուրբ ոսկեթել: Ըստու ցարքի գորո-
թիւնը քը շանակին վլայս կը բաղկանայ
խումբ մը Ծուսերէն, Հայերէն և Գուփից
գրածեւերէն, 22 անգամ կրինուած: Գոյ-
ները թէ իրենց մասնակը աստիճանով
և թէ իրենց խմբաւրմամբ բաւական
առարկեր են Ասիկական ուրիշ գորգերու
գունաւրութերէն: Արապէնցներուն աղօս
մութ կարմիրը ցոյց արուած է մեզի մա-
սիչակագոյն կարմիր յատակի մը դիմաց,
նշանաւրու Փիրմիզը, բայց հոս աւելի ճոխ
և մութ աստիճանով մը, նուազ կապու-
րակ, ցան այն գոյնը որ կ'երեսի Վիշտագ
գորգերու մէջ:

Հաստ պատմապարանութեանց հարկ չի
կայ ապացուցանելու համար թէ ասկից
բռն նայկական գործ մըն է: Բոլոր մի-
ջնցները որ գործածուած են անոր մէջ
և բոլոր զծելու կերպերը կը զոնուին Հայ-
կական մանրանկարներու և ծաղկութեաներու
մէջ³, որովհետեւ այս տեսակի ուրբ գործ
չէ զանուած մինչեւ հիմակ՝ ցոյց կու տայ
թէ գործ հիմուել Հայաստանի մէջ Հայե-
րու կողմէն Հայերու համար Հայկական
արքեստով ծայրայեղօրէն հազուազիւտ
գեղառւեան մըն էր:

(Եամս.) Թուզով, Ալյով, Տ. Գ. Քահանական

1. Աղեծակին պարտական եմ Մը. Գէհօւուկ որ իմ ուշադրութեան յանձնեց այս զոքեց և Հէք Հույցանիք որ Բայլարց լուսանկարել:
 2. Բառական նման Արքակսներու զօրեածոթեան ամեն ան նաև Fréd. Macler's Documents d'art Arménien. Paris, 1924 Fig. 1.

Յ. Գ. — Ընթերցողը դիւրաւ կը տեսնէ թէ Մր. Բոր հեռու է Հեղինակաւոր քննադատ մը ըլլալէ, իր կարծիքները պատմուկան փաստերէ զորք և հակառակ են, իր յայտարարութիւնները կանխամտածուած ե. Հայկական գեղարուեասը զիսաւկցարոր կամ անզիսաւկցարոր նուաստացնելու ձկտումը ակներեւ է: Մր. Բոր Հայստանի աշխարհագրութեան, պատմութեան և գեղարուեասի մասին ունեցած ծանօթութիւնները արգահատելի են, այսու հանդերձ ինքը կը ներկայացնէ խումբ մը իրը թէ արեւեեան գեղարուեասպէտներու և գորդի մանագէտներու որոնք այս կամ այն կերպով հարապակին վրայ դիրք մը գրաւած կ'աշխատին իրենց համար վարկ մը ստեղծէլ յարձակելով (իրը թէ քննադատարար) Մարթինի, Գէնտրքի, Միէժօնի, Պրէքի կամ Օրիորդ Արքիսի նման Հեղինակութեանց վրայ և (միշտ իրը թէ քննադատարար) խնդրիւարելով փաստերը, տուեանները են. կ'աշխատին արժէք մը ստանալ գեղարուեասպէտներու կարգին և իրենց փոխ տառած չնշին ծանօթութիւններով կ'աշխատին վիշտապ Գորգերու Հայկական լըլլարուն կամ արիշ կէտերու վրայ ծանրանալ, որոնք սակայն իրենց կարողութեան սահմաններին շատ աւելի բարձր գիրքերու վրայ կը գտնուին:

Եւ ասիկա պացուցաններու համար Բագմավէպի յանորդ թիւին մէջ՝ Մր. Բորի գըրութեան մասցեալ մասին թարգմանութիւնը տալիս առաջն պիտի տամ թարգմանութիւնը իմ անդիմերէն պատմասինիս, ուր պարզ, ընթերցողին պիտի երեւայ Մր. Բորի վերի ըսածներուն իրական արժէքը՝ եթէ իրապէս արժէք մը կը ներկայացնէ: Մր. Բոր Հայոց գեղարուեասի պատմութիւնը իր ուգածին պէս գրելու մեծ մարմաջ մունի և ցաւալի է ըսել որ հասարակ պատմութիւն մը շարադրելու չափ պատճառարանութիւն անդամ կը պակասի իր մօտ, թող թէ համոզիշ անկեղծութիւն:

Պատմասիանելով Մր. Բորին, նպատակ ունիմ պատմախանած ըլլալ բոլոր այն գորդի քննադատաններուն՝ որոնք 16 տարիէ ի վեր երգը կ'երգէն թէ Հայկական գորդի գեղարուում մը զայուրիմ ումեցած լէ, որովհետեւ անոր մասին բան յէ յշխած գործավաճառ հայերու մօտ և նաեւ մինչեւ ցայժմ ոչ մէկ ուսունասիրութիւն երկուց և այդ մասին, իրը թէ Հայ գորգավաճառներուն մեծամասնութիւնը գիտցած ըլլալ որ և է բան իր արուեստին մտսին, բաց ի հարիւրին այսափ շահելով ծափէկէն: Եւ կամ իրը թէ որովհետեւ մինչեւ հիմուկ Հայ գորգերու մասին ուսումնասիրութիւններ չեն երեւացած: Հայկական գորգերը Հայկական չեն կընար ըլլալ, և հանողը իրաւունք ունի իր ուզածին պէս գարուելու անոնց անցեալին կամ ծագման հետ: Աւած մը կայ որ կ'ըսէ «առանց շանի գիւղ գտնելով պանց ցուպի՞ կը պատիք»:

Անաշխիք մէջ տուած Հայ գորգերու պատմութեան ուրուացիծը հրատարակիէն ի վեր նոր ծանօթութիւններ ալ քակեցի, որոնք կու տամ պատմասիանին մէջ: Ասով ցոյց կ'ուղեմ տալ որ Հայկական գորգերու պատմութիւնը այնքան ալ ազքատ նիւթերով բան մը չէ և օրը օրին նոր լուսարանութեանց, ծանօթութեանց և վկայութեանց միջոցաւ աւելի հաստատուն և աւելի որոշ հանգամանք մը կը ստանայ, տերեւ մ'ալ աւելուցներով Հայոց գեղարուեստական յացմանց, կարողութեանց և հասկացողութեանց գեղեցիկ գավինեպսակին վրայ:

Փաստեր շեն պակսիր Հայ անցեալին մէջ (նաեւ ներկային մէջ) զարմացնելու համար Հայ ոսկերիչը, գորգաչէնը, հիւսողը, մետաղագործը ևն. որոնք գեռ շատ բան սորվելիք և իմանալիք ունին:

8. ԶԻՒՇԵՆԱՆ